

որուն հանդէպ կային յունարէն յօրինուած ներ¹:

4. — Հայ տառերը յունարէնէն առնուած ըլլալով՝ դասաւորումը միակամայն եղած է, և յետազայ աշխատութիւն մը անըմբոնելի է, մանաւանդ այնքան մեծ՝ որ պատմիչներուն ճառեր ներշնչէր:

5. — Ա. Մեկորը՝ ապանվ ըլլալու համար՝ յետ այնքան յուսախարութեանց՝ թէ նոր տառերը հայ ձայներու ամրողջութեան կը բաւէին, անհրաժեշտ կարիքն զգաց բառարանական աշխատութեան մը:

6. — Եթէ հայ զրականութիւնը նոր կը սկսէր, աշխարհը ի վաղոց գոյութիւն ունէր և մեր թարգմանիչներ չէին կարող անաեղեակ ըլլալ թէ բառարանները անհրաժեշտ գործիք մ'են թարգմանութեանց. բառարանը հնուց ի վեր գոյութիւն ունեցած է Պյոյներուն մէջ և Ասորուց, և Հայերը Ե. զարուն Եղեսիոյ մէջ՝ թարելասայ ժամանակ՝ (ուղղելի Բարուլա) հայկական վարժարան ունէին. (Հմտ. Տաշիան, վարդապ. Առաքերց, էջ 196):

7. — Մեր թարգմանիչները ճոխ զրականութիւն մը պիտի փոխադրէին հայերէնի. արդ այս՝ նիթապէս անհրաժելի էր, եթէ մանաւանդ՝ ինչպէս կ'ըսէ Հազար՝ բաց ի Ա. Մահակէն ամէնքն ալ «սակա՞մի մերձաւորեալը էին ի յոյն հեգեգայսն»:

8. — Այդ զարու թարգմանութեանց խումբերը (Հայկազեանի յօրինումէն ի վեր դիտուած²) ունին հասարակաց յատկանիշներ, և այդ յատկանիշները լեզուարանական փոփոխութիւններ չեն ժամանակի ձեռքով կատարուած, այլ գիտական, ուսումնական նկարագիր մ'ունին. արդ, հասարակաց յատկանիշները չեն ապացուցաներ յայտնապէս նաեւ աշխատութեան հասարակաց միջոցներ:

9. — Դիտել արուած է արդէն³ թէ

Մակար. զրգին մէջ Գ. ուր հոմանիշներ կան յունարէն նվաչենծնետես (բարձրագիհելք) բառին հանդէպ. « կամեցան կնամանալ երսենի տիրել բացառութիւն հպարտանալ, ամրարտանելլ, յոդ կայ, բարձրապարանց երեւել »: Բառարանի մէկ կտորը չէ այս հոմանիշներու տողանցումը:

10. — Դաւիթ Անյաղթ իմաստափառական բառարան մ'ունի, ինչպէս նաեւ քերականութիւն մը՝ միակերպ, արուեստական, յունարէնի վրայ ձեւուած: Արդ երբ նրացումը, ծայրայեղութիւնը կայ, չենթադրուիր նախապէս անոր շափառընալ մէկ ձեւին գոյութիւնը. և երբ աւելորդը կայ, ի հարէկ եղած պէտք է ըլլայ նաեւ կարեւորն և անհրաժեշտը:

11. — Փաւստոս թուզանդի մէջ՝ ինչպէս դիմուել կու տայ Գելցեր, (Փաւստոս թուզանդ, էջ 18), բառարանի բազմաթիւ հետքեր կան. զայդ կը գործածուին Անհրարը = Նոտարացի: « Նոտարացի մեկնարանութիւնն (glossar) շատ հետաքրքրական է, վասն զի յոյն – հայերէն մեկնազդէ մի առնուած է ան... եղալի ոսդդական ձեւն նոյն բառին մեկնիշն անփոփոխ պահեր է մեկնազդի մէջ գտածին համեմատ, վրան զրեր է և ապա բնազրին մէջ մտեր է ». (անդ). Գելցեր ի մէջ կը բերէ սւրբէ օրինակներ. « ամենայն սարապը = հախարարը և ազատը », « ի վերայ ուղղահաւատ = որբորդքաց ցրիսնէից »:

Հ. Կ. Տ. Արայարելի
Հարայարելի

2. Հ. Վարդան Հայունի « Թորհոգածութեաց Եղիւ վայ» էջ 180.

3. Երբորդ Սակարայեցին, Գ. 12.

Ա. Ռ. Ա. Ք Ե Լ. Ս Ի Ի Ն Ե Յ Ի
Ա Դ Ա Մ Գ Ի Ր Գ

Կրտսարքան Խառնութեաններու,

Հ. Մելքոն Պ Ո Տ Ո Ւ Ր Ե Ա Ն

Վեհեծիկ 1907

գին ֆր. 1,50 էջ Ճ Ճ + 832

1. Բայ Հ. Գ. Նահապետեանի՝ ուղղելի «Ա. արդապետին»:

ՆԱՄԱԿԱՆԻ

— — —

Հայրենիք (Պոսթըն) . — Զեր 43 թուի մէջ Բազմավէպի Ակադեմիքեր-Հոկտեմբեր թուի մասին խօսելով կ քաղուածներ ներկայացնելով անկից հետեւելոր կը խորհրդաւծէք. «իսկապէս օրէ օր աւելի զարդ կը գունայ գրական առողջ հանդէսներուն պէտք, որոնց պակաս լրացնելու համար փափագելի էր որ բազմավէպը աւելի ընդարձակ ծաւալով հրատարակուէր ամէն ամսով քան երկու ամիսն անգամ մը» : — Առանց բազմավէպի ծաւալը կրկնապատկելու, ընթերցողները պիտի ունենան 1908ին նոյն զանազաննեալ բովանդակութիւնը՝ բաժնուած երկու թիւերու մէջ՝ որ իրարու շարայարութիւնը պիտի ըլլան, և դրականապէս մէջ թիւ պիտի կազմեն :

Զայն Հայրենաց (Պոսթըն) . — Կ'ընդունինք թէ գոր աւելի տեղեակ էք Զեր թերթի ուղղութեան և սիրայօժար կ'արտասպնենք յայտարարութիւնը զոր կ'ընէք՝ խօսելով բազմավէպի Սեպտ-Հոկտ. (1907) թուին վրայ . «Զայն Հայրենաց և Ազատութեան երեք չեն ճանացած ու չեն ճանապահներ (ինք Նշանի սոցիալ-գենուրու) աշխարհանայիցողութիւնը . . . իսկ ընկերվարական կամ որիշ աշխարհանայիցորութիւններուն մէջ կամովին սպառուած նոյն իսկ հիւէանման զոհողաթիւնները . . . (Հայութեան օգտին ու մեր) նապակին դէկ զործածած ունիրներ կը նկատեն : իսկ այս կազմակերպութեան կերպուած գրութեան մէջ մասնաւոր թուով ընդուած մարմին մըն է զեկավարողը, և ոչ անհատ մը» (թիւ 465) : Զայն Հայրենաց և Ազատութեան զոր ազգայինականներ են, և այս գաւառուաման մէջ պէտք է զետեղուին հայ թերթերու զօրահանդշին մէջ (թզմ. Սեպտ-Հոկտ. 1907) :

Ակրօսանդրապատ (Վ. Տարախչան) . — Հայնէի թարգմանութիւնները լաւ են. իսկ միւս ուսանաւորները . . . կը յարգէ բազմավէպ ձեր զարդում և սէրը բայց առանց ուղելու ծառացել անոր:

Կարս (Ա. Բէկ. Յ.) — Ընդունած ենք Զեր թարգմանութիւնները. Նիմիերու առասութեան պատճառով առայժմ կարելի չէ տրպել. ուստ հեղինակները զարմանալի են իրենց սէրով դէպի ընկած, այլասերուած սիպարներ:

Թիֆլիս. Վ. Փ. — Ընդունեցանք դէրասան Արքենանի լուսանկարները:

Պօլիս. Հ. Յ. Վ. — բազմավէպի թիւը պատրաստ ըլլալով՝ կարելի չնալաւ այս անգամ Վում. Փաշաշին լուսանկարը վետեցէ:

Աւմբիսոս. Պոփ. Աստերիսոս. — Ավալայիքի մէջ գտնուած հայ արձանագրութիւնը կարդացած ենք և յաջորդ ամսուն առանձին գրութիւն մը պիտի նուիրենք անոր:

Նիւ-Հէյվրն. « Խմբ. Լոյսի » . — Զեր առաջարկութիւնը սիրով ի նկատի կ'առանուի և յաշղողութիւն կը մաղթենք ուսումնասէր պարունին :

Փարիզ. Փողոփի. Գալֆայեան. — Ընդունած ենք Զեր շարադրած մնդելիներու հաւաքածոյքը, « Ար-Օրօր » ի օրինակներ: Ուրախակցութիւն: Արտապատթիւնը՝ յաջորդով:

ՓՈԽԵԼՅԻՔ

Բազմավէպի սոյն թուի մէջ կրինի բառը (էջ 10, տող 15) կարդալ « ստորագելե », « երկրաւոր » բառը (էջ 3 տող 22) կարդալ « կամաւոր » իսկ ն տողը (էջ 1) կարդալ « Որ վեհութիւնը ցոյց կու տան Մասրին » :

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

◆ ◆ ◆

Հորինաւոր կմանորի վարդագեղ առաւօտը . . . Նաւասարդի աղանիները — թունիկներն անոր՝ որ ձիթենի մը կուոցին մէջ՝ թուաւ Արարատի ծայրէն — թող տանին մեր ողջոյնները այն ամէն Հայերուն որ աշխարհի հեռաւոր անկինները ցրուած, կը կառուին, իրենց սենեկի միայնութեան մէջ, իրենց հայենինքի հեռաւոր սրբայացերուն, անոր հեռաւոր փառքիրուն:

Որպան գեղեցիկ էին այն օրերը՝ ուր ամբողջ Հայութիւնը մէկ ուկտատեղույ մը մէջ կը հաւաքուէր: Հոն ազգին բոլոր զասակարգերը — մարդկիներու հոգիւն մինչեւ ոչխանենեւնը Հայութիւնի բոլոր զաւառութիւնները՝ առիթ կ'ունենային իրար տեսնելու, իրար ճանշնայու, զգալու թէ մէկ զլուին մ'ունին և մէկ սիրու մը, թէ մէկ ժողովուրդ մ'են: Կրօնական հանդէս մը չէր ան, այլ բազմագիտութեան ամենէն յաջող հարգներէն մին:

Ո՞ր է ներկայապէս այն ժամանակավայրը՝ ուր Հայութեան բոլոր տարբեր առիթ ունենան իրարու հետ տեսակցելու: Ո՞ւր է մեր նաւասարդը, մեր Յաշտիշատը:

Ամէն հայ սրտի մէջ, ամէն հոգիի մէջ թող կանգնուին անոնք:

Թերթն է ան:

Ընթերցումն է միակ զօդ հայ մոռերու միջն:

Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Կ

Հ. ԲԱՐՍԵԿ. Վ. ՍԱՐԳԻՍ Ե Ա Ա Կ

« ԱՐԲՈՅ ՀՕՐԻՆ

Ե Ի Ա Գ Ր Ի Պ Ո Ն Տ Ա Ց Ի Ո Ց

Վ. Ա Ր Ք

Ե Ւ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ »

Գին՝ Փ. 6.

Միաբերուն համար ոչ մէկ առգելք կայ, Ալբա-
տերուն համար ոչ մէկ անջրպետ, անոնք կարող են
դարձեալ իրենց նաւասարդը տօնել, ու տարւոյն
սկիզբ միայն, անոր ամբողջ ընթացքին, ա-
մէն ծիգ ընկելով գուրս ելնալու իրենց արեն-
տի և իրենց միջավայրի ցանկն, հետաքրքրու-
թով ամէն բանով՝ որ Հայութեան պատկանի,
թէպէս այն Հայութեան որ գարերո կամ տեղ-
ուց ակազին անջրպետով բաժնուած ըլլայ ի-
մենցմէ:

Հայութեան գարութերուն մէջ մուաղրական
կապ մը, աննիթական շրթայ մը հաստատելու
համար՝ հարկադր է թերթ մը, որ չունենայ
տեղական կամ արհեստի գոյն, այլ ինչպէս վա-
րարան մը՝ ճառապայտեներու ամփոփի, իր մէջ
հաւաք հայկական փանքի ըլլոր երեսյթերը,
ուր իրարու հանձնիքն Հայութեան նշանաւոր
միաբերը, ուր հայ հոգիները զան՝ իրեւ կրա-
կարանի մը շուրջ՝ թեւերնին ամփոփած՝ տե-
սակերու և խօսակցեու:

Դժբաղաբար հայ թերթերը ենթակայական
ձգութենիքը կը գարուին. աւելի օգտակար կ'ը-
լան գրողներուն՝ քան ընթերցողներուն. աւելի
արտայայտութեան միջոց մ'են քան մշակութեան
գործիք մը. հնու անխանդ կը դրուին միտքերու
ծնունդները, և չ'է անոնք որ ընթերցողներու
մէկ կարութենանը կը համապատասխանն :
Պէտք է այս համոզումն ընդհանրանայ՝ թէ գե-
ղը բժիշկներուն համար չէ, այլ հրւանդին Սա-
կայն անհանձմանտ կերպով կ'ընթի գտուարին է
թերթ հարտարակել ամենաորոշ ծրագրի մը, կա-
ղապարի մը համեմատ՝ քան թէ զայն լեցնել ա-
ռանց մտահոգութեան ո՛ և է յօդուածով. այս
պատճառու մեր մէջ կը պայուն թերթերը՝ որ
լայնորէն համապատասխան ըլլան հայ գողո-
վորդին, հայ ազգին կարօտութեանց, ուր անոր
գասակարգերը, անոր հեռաւոր գաղութեները
կարենան միշտ իրենց բաժինը, զիրենիք հետա-
քրքրուող մաս մը գտնալ, ազգիւր մը՝ իրենց
ծրագրակն համար :

Մաղթելով ուրեմն հայ թերթերուն՝ Ամանորի
առթիւ ծանուակու Միւթեան սրբազն գործին-
ժանթացներկ հայութեան այլեւայլ տարրե-
րը՝ իրարու, որովհետեւ ծանութիւնն է որ
սէր կը չնէ, և սէրն է որ միտւթին յառաջ կը
բերէ, - բազմավիպ կը մտնէ իր վաթսերորդ
վեցերորդ շրջանը՝ շանալով իրագործել ինքն
ամենա ազգայ այս սկզբունքները. - միտւթեան
կէտ մ'ըլլալ Հայութեան համար, գործել որոշ
ծրագրով և նախագծուած ճամբուու:

Այս զաղափակն իրագործելու համար՝ բազ-
մավիպ պիտի ունենաւ 1908ի տարի շրջանին
մէջ այս բաժինները.

«Հայկական ճնմարան», ճառախօսութիւններ և
քնութիւններ ազգային պատմութեան, լե-
զուի վրայ, եւայլն:

«Թովակացներ թիւնք Հայկական ճնմարանի», բա-
նակէնքն ազգային գիտութեանց գ'այ
մասնաւորապս Աշխարհաբար. ինչպէս
յայտնի է մեր ընթերցողներուն՝ ազգային
ծանօթ գրիշներ արդէն սկսած են գրել այս

բանին մէջ, ջանալով յառաջ բերել մեռե-
լութեան այս շրջանին՝ գրական կեանք և
եռանդ, մասումներու չօշափում, միտքե-
րու կերպուացուու:

«Այժմէութիւնք». տեղեկութիւններ և լուրեր՝
ազգային կեանքի վրայ, նորութիւններ՝
Հայոց մամուլին, գեղարուեստին կերպե-
րեալ, եւայլն:

«Գրականք». Ժամանակային գրա-
կանութեան գորաններուն, ինչպէս նաև
ինժնարութիւններ՝ բանաստեծական, թա-
տրեական, վիպական, եւայլն:

«Գիտական այլեւայլք». այս բանին մէջ պիտի
ծանօթացուին համազային գիտութիւննե-
րը, նոր գիտարու բնագիտական յայտնու-
թիւնները, եւայլն:

Ալպարեկի ըլլալով այս ընդպրածակ ծրագիրը
ըլլալովագել բազմավիպի մէկ թուի մէջ՝ մեր
ծրագիրը պիտի իրագործենք ամրողապիկ բազ-
մավիպն երու բաժանեալ և յաշորգական թի-
ւուրու մէջ՝ որ իրարու շարունակութիւնը պիտի
կազմն, իրարու ամլողչացումը, իրապէս մէկ
թիւ մը:

Հ Ա Տ Ը Ն Տ Ի Ր Ք

ԱՐԴԻ ՇՈՒՄԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵ

ԱՐՁԱԿ ԵՒ ՌՏԱՆԱԿՈՐ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵՑ

Ա. Վ. Վ Ի Բ Թ Խ Ա Ն Ե Ա Ն Ն

Կ. ՊՈԼԻՍ 1907

Գ Ի Ն 6 Պ Ր Ո Ւ Հ .

Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Կ

Ա Ր Ե Ա Կ Զ Օ Պ Ա Կ Ն Ե Ա Ն Ի

Մ Կ Բ Տ Ի Զ Պ Ե Կ Բ Ա Շ Ե Լ Ե Ա Ն Ի

Կ Ե Ա Խ Ա Կ Ո Ւ Ր Ե Ա Կ Ո Ւ Ր Ե

Տարւոյս գրականութեան կարեւորագոյն ար-
տադրութիւններէն մին, որուն վրայ արթ պիտի
ունենանք առանձին խօսելու. նիւթը՝ հայկա-
կան ժամանակայի պատմութեան ամենէն հրա-
տական խնդիրները կը շօշափէ. Հատունան խնդի-
րը, փաղաքական գիտակցութեան զարթոնումը՝
Հայոց մէջ, և այլն:

Ա Ա Խ Ե Ա Վ Ա Ռ Ա Վ Ո Ւ Ր Ե

Ն Ե Բ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Գ լ ո ւ ի Ա Մ Ե Հ ա վ ա յ ր ը 9

Գ լ ո ւ ի Ա Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի մ ա ն կ ո ւ թ ի ւ ն ը ու 42

Գ լ ո ւ ի Գ Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի գ ո ր ծ ի չ 49

Գ լ ո ւ ի Գ Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի և թ ա տ ր ո ն ը Հ ա-
յ ո ց յ ո ց մ է չ 83

Գ լ ո ւ ի Ե Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի կ ր ո ն ա կ ա ն պ ա-
ռ ա կ ո ւ թ ե ն ե ր ը Հ ա յ ո ց մ է չ 121

Գ լ ո ւ ի Զ Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի կ ե ա ն ա ք ը 213

Գ լ ո ւ ի Է Պ է շ ի կ թ ա շ լ ե ա ն ի գ ր ա կ ա ն գ ո ր ծ ը 227

ԱԹԱՋԱԿԱ 1908 թ. ՄԱՐՏԻ

ԹԻՖԼԻՍՈՒԹ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻ

ԳԵՂԱՐՈՒԿԵՍ

ԳՐԱԿԱՆ ԽԵՂԱՐՈՒԿԵՍԱԿԱ ԵՐԱՇԵՏԱԿԱ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐՔԻ ՀԱՅԻՑՍ

ԱՄԱԳԻՒՐ.

Խ Բ Ա Գ Ի Ր Ը

Ա. Գեղարուկեսի տեսականը. — Գեղարուկի փիլիսոփայութիւնը (էստեփիկա): Գեղարուկեսաների մասին առանձնապէս՝ ա. բանաստեղծութիւն, բ. երաժշտութիւն, գ. թատրոն, դ. նկարչութիւն, ե. քանդակագործութիւն, զ. ճարտարապետութիւն:

Բ. Գեղարուկեսի պատմականը. — ա. Գեղարուկեսը հայոց մէջ. բ. հարեւան ազգեր, գ. գեղարուկեսը մօտիկ արեւելցում, դ. գեղարուկեսը արեւմուրում, ե. նշանաւոր արուեստագէտների կեանքն ու գործունէութիւնը:

Գ. Գեղարուկեսի գրականը. — Նորագոյն հայ գեղարուկեստական գրականութիւնից ընտիր երկասիրութիւններ՝ ա. վէպեր, վիպակներ, պատմուածքներ, բ. թատրոնական գրուածքներ, գ. արձակ և տաղանախական բանաստեղծութիւններ:

Դ. Գեղարուկեսը ընտանիքում և դրաբոցում. — Մանկավարժական յօդուածներ:

Ե. Մատենախօսական-քննական. — ա. Գրախօսութիւն գեղարուկեստական երկերի, բ. ուեցնցիա կովկասեան բեմի և հայոց թատրոնի գ. գեղարուկեստական ցուցահանդէսներ:

Զ. Գեղարուկեստական նամականի. — ա. Թղթակցութիւններ հայ արուեստին վերաբերեալ, բ. գեղարուկեսը ոռու մայրաքացներում, գ. արտասահմանեան նամակներ, դ. գեղարուկեստական ցրոնիկ-նորութիւններ գեղարուկեսի աշխարհից:

Է. Երաժշտական երկասիրութիւններ — ա. Եկեղեցական երաժշտութիւն, բ. աշխարհիկ երաժշտութիւն, գ. ժողովրդական-ուսմկական երգեր և պարեանակներ:

Ը. Պատկերահանդէս — ա. Օրիգինալ

Նկարներ և պատկերներ, բ. նմուշներ նշանաւոր արուեստագէտների ստեղծագործութիւններից, գ. գեղարուկեսի փառցը (առանձին թերթով), դ. իւլլիւստրացիա, օրնամենտ, մանրանկար, զարդանկար:

Թ. Խմբագրութիւնից — ա. Մեր ասելքը, բ. փոստարկզ:

Ժ. Բայստարարութիւններ բացառապէս գեղարուկեսին և գրականութեան վերաբերեալ:

«Գեղարուկեսի» դիրքը լինելու է մեծադիր, բառածալ (in quarto), նման երուպական գեղարուկեստական առաջնակարգ հանդէսներին. ծառալ՝ իւրաքանչիւր զիրքը 100 երես երկիցնեան, առանձին եղող եկարեները գունաւոր. կիշէեները պատրաստում են լայպչիգում և Գետերութում. բայզը ընտիր տեսակի, տագրութիւնը կարելոյն չափ ինամքով և շրեց:

ԱՇԱՍԱԿԻՎԵՆԵՐԻ ԱՐԱՍԵՄԱՆ ՎԱՐԱՏՐՈՒԹԻՒՆ

Տարեկան բաժանորդագինը 10 ըութիւն:

Արտասահմանի բաժանորդների համար

30 ֆրանկ.

Կարելի է վճարել մաս-մաս, իւրաքանչիւր զիրքը հատավաճառ 1 բ. 50 գ.

Հայցի՝

Յօդուածների, նամակների և այլ գրութիւնների համար՝ Գ. Լեռնեանին, Եօյցուական N. 12. Բաժանորդագրութեան, յայստարարութիւնների և այլ զրամական-գրասենեակային զրոծերի համար՝ Գ. Գալրուտեանին «Փուտտեկուրդ» գրավաճառանոցում և ն. Մատինեանին «Փառա» գրախանութում: Օտար ցաղացներից Տիֆլիս, Պեճակիա «Գեշարվեստ».,

Խմբագրու-Հրատարակիչ՝ ԳԱՐԵՒԴԻԱՆ ՀԵԽՈՒԵՆԵՐ

ԲԱՅԶՄԱՎԵՐ, զանազան տեսակի ընթերցութեան նմանը համար իր ընթերցալուց, պիտի շարունակէ ամէն ամիս թիւ մը հրատարակել, բայց իր ամէն երկու թիւ իւրաու շարայրութիւնը և ամբողջացումը պիտի ըլլան, գրական մէկ ամրող պիտի կազմեն, միակ ծրագրի մը երկու մասերը իրագործենու: Այս եղանակով կարող պիտի ըլլան Ազգային այժմէութեանց, գիտական թղթակցութիւններու, գեղարուկեստական գրականութեան ևն բաժինները անելի ճուրարար ներկայացնել: